

ԽԹԱՏԱԿՈՅՆ ԵՒ ԶՈՒՄՐՃԱԼԻ

Հ Ի Ն Ե Խ Ն Ո Ր

Պ Ա Տ Մ Ս Ո Ւ Թ Ի Խ Ն Ք

* Անգղիացի քարոզչին մէկը քարոզին մէջաեղերը հասած ատենը տեսաւ որ մտիկ ընողներուն գրեթէ մեծ մասը կմրափէ . յանկարծակի սկսաւ կանչել . «Կրակ կայ կրակ» : Այն ձայնէն ժողովուրդը արթընցաւ սոսկալով , եւ ամէն մարդ սկսաւ հարցընել քովինին թէ ուր է արդեօք կրակը : — Դժոխւքը , կանչեց քարոզիչը սոսկալի ձայնով . կրակ կայ գժողիքը , եւ այնտեղը կթօթափին անոնք որ քարոզի ատեն քուն կլինին» :

— Տգիտութեան եւ անկրթութեան քնով թմրած մարդկանց սիրտը արդեօք ինչ կերպով կարելի է վախ ձգել որ արթըննամն :

* Ստախօսին մէկը տեսնելով որ իրեն ըստածներուն հաւատացող քիչ կայ , յօւսահատական կերպով մը գարձաւ հարցուց մէկուն թէ «Զգիտեմ ինչ ընեմ որ հաւատան խօսքիս» : Խողներէն մէկը պատասխանեց . «Սուտ է ըստս ըսէ , ամէնքը կհաւատան» :

— Այսպէս աչա բնական է մարդուս արդար գատաստան կարելը , եւ ի զուր կգանգատին ամանք մարդկանց անիրաւութեանը դէմ :

* Ռօքլէօր անունով Գաղղիացի գուքուր շատ տգեղ մարդ է եղեք : Անգամ մը Վերսայլի մէջ գեղացի մարդու մը կհանդիպի որ խօսք ունի եղեր թագաւորին , եւ սաստիկ տգեղ : Ռօքլէօր ինքը կառնու կհանէ զգեղացին Խուդովիկոս ԺԴ-ին առջեւը , եւ կըսէ թէ «Ես այս աղնիւ մարդուն մեծապէս շնորհակալ եմ» : Թագաւորը գեղացւոյն

խնդիրը կատարելէն ետեւ կհարցընէ գուքուրին թէ «Ի՞նչ աղէկութիւն տեսեր ես այդ գեղացիէն : — Տէր արքայ , կըսէ Ռօքլէօր . Եթէ այդ ցուցանքը չլինէր , Գաղղիոյ մէջ ինձմէ տգեղ մարդ չէր գտնուեր» : Թագաւորը ծիծաղեցաւ այս խօսքին . իսկ գեղացին խոչեմ մարդ լինելով՝ գուքուրին խօսքերը չլսելու զարկաւ :

— Սշարհիս մէջ խիստ շատ բանի աղէկ կամ գէշ կըսեն մարդիկ՝ անկից լաւին կամ վատին հետ բաղդատելով : Ի՞նչ մեծ խրատ է այս թէ հպարտներուն եւ թէ խեղճերուն :

* Երկու Զուիցերացիք փողոցին մէջ թրով կծեծկուէին : Գեղացւոյն մէկը նոցա քովէն անցած ժամանակը խղճաց վրանին , մէջ մտաւ որ բաժնէ զանոնք . բայց անոնցմէ մէկը շնորհակալութեան տեղ՝ թրով զարկաւ գեղացւոյն գլխուն ու գետին փաեց զինքը : Տեսնողներէն ոմանք խօկոյն բժիշկ կանչեցին , եւ նա եկածին պէս ըսաւ թէ նայելու է որ ըղեղը վնասուեր է թէ ոչ : «Թողէք մարդիկ , ըսաւ գեղացին . թէ որ ես ըղեղ ունենայի՝ այս կռուոյն մէջ չէի մաներ» :

— Խոսվ մարդիկը իրարու հետ հաշտեցընելու համար բաւական կատարելութիւն . ներ կպահանջուին , որոց գլխաւորն է խելք եւ խոչեմութիւն :

* Կնիկմարդուն մէկը , որ ատենով մեծ օժիտ բերած է եղեր իւր էրկանը , ծանր

հիւանդութեանը ժամանակ կտակ կընէ, եւ
մէջը իւր էրկանը խիստ քիչ բան կթողու:
կնկմարդուն մահուանէն ետքը կտակը
կրանան. էրիկը երբոր կլսէ իրեն հանած
բաժինը, կոկոի կանչուըուտել թէ «Խենթ
էր կնիկս, եւ կտակը գրելու ատեն խելքը
գլուխը չէ եղեր»: Քովը գտնուող դատա-
ւորը կըսէ մարդուն թէ «Զկրնար լինել.
վասն զի կտակին ոկիզը յայսնի դրուած
են այս խօսքերս թէ գտանելով յառողջ միտս եւ
ի կուտրեալ յիշողուրեան: «Անւո է, պարմներ,
սնւո է, կկանչէ մարդը կատաղութեամբ.
Բնչպէս կարելի է որ կէս ժամուան մէջ
այնպէս ճանչնաք դուք իմ կնոջս խենթ
կամ խելօք եղածը՝ ինչպէս որ ես կճանչ-
նամ, որ քսան տարի հետը ապրեր եմ»:

— Հապա որքան ամօթ է այն մարդկանց
որ քսան կամ քսանըհինդ տարի մէկտեղ կապ-
րին, եւ տակաւին իրարու բնաւորութիւնը
չհասկըցածի պէս կուր կընեն մէկմէկու
հետ:

* Գաղղիոյ կուդովիկոս ժե թագաւորը որ
սահմանած է եղեր՝ Արտաքին գործոց Պաշ-
տօնարանը երթալու: Օր մը քանի մը շո-
ղոքորթներ շարադրութիւն մը կդնեն այն
գրասեղանին վրայ՝ որոյ առջեւը կաշխատի
եղեր թագաւորը սովորաբար, եւ շարա-
դրութեանը մէջ մեծամեծ գովասանքներ
կան եղեր նորա առաքինութեանցն ու զի-
նուորական քաջութեանը վրայ. թղթին վրայ
ալ կդնեն թագաւորին կարդալու համար
բանեցուցած ակնոցը: Թագաւորը կմտնէ
այն դահլիճը, կնսաի գրասեղանին առջեւը,
կդնէ ակնոցը, եւ այն զղուելի մարդահա-
ճութեամբ լցուած գրուածքը կարդալէն
ետեւ՝ կըսէ քովիններուն. «Ի՞նչ անդիտան

ակնոց է. ամէն բան չափազանց խոշոր կե-
րեւցընէ»:

— Որչափ մարդիկ կան որ ոչ թէ ակ-
նոցով, այլ իրենց բնական աչքովը իրենց
ունեցած փոքր աղէկութիւնները խոշոր
կտեսնեն, եւ իրենց խոշոր խոշոր պակա-
սութիւնները մանր:

* Տգետին մէկը բազմութեան մէջ հպարտ
հպարտ խօսելով կպնդէ եղեր թէ արեգա-
կը երկրիս չորս կողմը չպտըտիր: Կհարցը-
նեն քովինները թէ «Հապա ինչին է որ արե-
գակը դէպ ի արեւմուտք կմտնէ եւ առաւօ-
տը արեւելքէն կելնէ. ըսել է թէ երկրիս
տակէն կանցնի»: Կպատասխանէ տգէտ աս-
տղաբաշխը թէ «Այդ ալ բան է. արեգակը
մի եւ նոյն ճանապարհով ետ կդառնայ.
բայց մենք անոր համար չենք տեսներ որ
այն միջոցին գիշեր է»:

— Այսպէս տգէտք եւ տմարդիք բարի
մարդկանց յարգը չեն ճանչնար, վասն զի
տգէտ են, եւ տգէտ են անոր համար՝ որ
բարի մարդկանց յարգը չեն ճանչնար:

* Թէատրոնի մէջ ողբերգութիւն մը ձե-
ւացած ժամանակը երբոր տեսարանի մը
վրայ ամէն հանդիսականք խղճալով արցունք
կթափէին, կտեսնեն որ խաթունին մէկը
ամենեւին չիլար: Կհարցընէ մէկը պատ-
ճառը, նա պատասխան կուտայ թէ «Ես ալ
սիրով կուլայի, բայց այս իրիկուն պարա-
հանդէսի ալ պիտի երթամ»:

— Այն կնոջ նման չեն այն ամենայն մտր-
գիկ որ բայուն խորհուրդ մը ունենալով՝ չեն
միաբանիր ուրիշներուն հետ զայտ զույլ զույլ